

ներու կիսանդրիներն եւ յուշարձանները ան-
ցեալը կը կապեն ներկայի իրականութեան հետ:
Ու ամէն քայլիդ, դարձդարձիկ ու ուրորուն ճամ-
բաներու աւագին վրայ երախաներ իրենց ան-
հունօրէն զուարթ և անմեղունակ ճիշերով, որոնց
դէմքին վրայ ահա կեանքը իր բոլոր երազներով,
իր բոլոր յոյսերով:

Քայլ մը եւս, եւ արդէն պարտէզէն դուրս
դժոխային քաղաքը, մթնոլորտն և ժխոր: Քար-
ձրաբերձ եւ մռայլ շէնքերու ստուերը հապճեպ
անցորդներուն վրայ, կառքերու և ինքնաշարժ-
ներու անհատնում սոյլն ու աղմուկը, այրող
քարիւղին գինովցնող բուրմունքը և մերթ ընդ
մերթ սուր ճոխնչը անկիւնադարձի ոստիկանի
սուլիչին՝ որ կը ջանայ ներդաշնակել տարտա-
րոսի այս անգիտակից շարժումը:

Ետեւը Monceau ի պարտէզին զարնանային
առինքնող կանաչութիւնը, առջեւդ՝ խուժուժ
քաղաքը իր բովանդակ այլանդակութեամբ:

Այսպէս է Բարիզը:

Յ. ՏՈՊԱՃԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ԳՐԻՔԵՐ

ԽԱՂԲԱԿԵԱՆՔ ԿԱՄ ՊՈՇԵԱՆՔ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՉ

Պատմա-հնագիտական ուսումնասիրութիւն. մասն Ա.
120 ցինկատիպ պատկերներով, էջ 304

Գարեգիմ Արքեպս. Յովսէփեան

Վաղարշապատ 1928, Պետրատի առաջին տպարան:
Գին՝ 5 ու. - տուր 2,50

Հեղինակին անունը միայն կը բաւէ այս աշ-
խատութիւնն ամէնուն յանձնարարելու համար:
Գարեգին Ս. այժմ նոր Նախիջևանի առաջնորդ,
հայ հնագիտական ուսումնասիրութեանց նուիր-
ուած կարողագոյն ոյժն է, իր անսպառ ծանօ-
թութիւններով զորս ունի հայ գեղարուեստի
պատմութեան բոլոր ճիւղերուն վրայօք:

Գրեթէ շաբաթ մը իր հիւրն և սենեակակիցն
եղայ էջմիածնի մէջ 1931 ի ամառը, երբ վանքին
ձեռագրատան մէջ ուսումնասիրութիւններ կ'ը-
նէի. և այդ առթիւ տեսայ այդ պատկառելի
գիտնական ծերունին, որ թէեւ առողջութեան
խնամքի կարօտ, սակայն ինք բոլորանուէր թա-
ղուած էր իր աշխատութեանց մէջ, որոնցմէ ու-

մանք իսկապէս հոյակապ են և ընդարձակածա-
ւալ. և Հայաստանի կառավարութեան խոստումը
զանոնք հրատարակելու՝ նոր ուժ տուած է Արքե-
զանին, և նա կը պատրաստէ հայ մշակոյթին,
գեղարուեստի և մատենագրութեան համար ու-
սումնասիրութիւններ որոնց արժէքը ամէն գնա-
հատութենէ վեր է:

Հայաստանի կառավարութիւնը օժանդակ է
այդ արժանաշան ուսումնասիրին որ ոչ յոգնիլ և
ոչ վհատիլ զիտէ հայ մշակոյթի պատմութեան
այդ կոյս հարստութեան մէջ՝ որուն սպառումը
անհատական կարողութենէ շատ վեր է: Բայց
անկարելին հնարաւոր քրտած, զիւրացնելով հե-
տազաններուն աշխատութեան ծանրութիւնը: Հա-
զարաւոր ձեռագիրներ՝ ի Հայաստան կամ ար-
տասահման՝ ուսումնասիրուած են իր կողմէ:
Հազարաւոր լուսանկարներ պատրաստուած են
իր կողմէ կամ իր ցուցմունքներուն վրայ: Ան-
թիւ նոր աղբիւրներ յայտնուած են, ծանօթա-
ցուած, և օգտագործուած:


Հսկայ ուսումնասիրութիւններ կան պատրաստ
հրատարակութեան, որոնց համար սակայն Հա-
յաստանի կառավարութեան գնահատելի բայց
համեստ միջոցներէն զատ արտասահմանին ալ
կարելոր է, որպէս զի լաւագոյն տպագրութիւն
մ'ըլլայ, ինչպէս կը պահանջէ նիւթը, պատկե-
րագարդ հանգամանքը, որոնցմէ նոյն իսկ գու-
նաւորներ հանուելու են ոմանք:

Եթէ ազգային կեանքէն շատ բան պիտի մեծնի
բաց ի մշակոյթէն, հարկ է ամէն զոհողութիւն
ընել փրկելու համար Գարեգին Ս. ի գործերը:

Խօսելով ի մասնաւորի Գարեգին Ս. ի այս
աշխատութեան մասին, ան պատկերացումն է
Պուշեան տան կեանքին, անոր Հայ մշակոյթին
տուած օժանդակութեան: Ուսումնասիրութիւնը
կատարուած է հմտօրէն, շրջահայեաց կերպով
իրապէս հնագիտական պատմական հրաշակներու
մըն է: Թէեւ կատարեալ ուսումնասիրութիւն մը
սակայն դեռ անհատնում հում նիւթ կը տրուի
Հայ մշակոյթը ուսումնասիրողին: Աւելի պատ-
կատարուած է ան. առիկա անխուսափելի է
քանի որ հեղինակն ստիպուած է նախ նիւթերէն
ներկայացնել մեր հասարակութեան որ շատ քիչ
բան գիտէ Հայ հողին վրայ գոյութիւն ունեցող
նիւթերուն մասին, ոչ միայն արուեստի ալ
պատմութեան տեսակէտով: Ամէն անգամ որ
այսպէս հատոր մը կու գայ հին հայուն փառքը
պատմել, անոր մշակոյթը պատկերացնել՝ արդէ

հայը կարծես օտար, իրեն անծանօթ նիւթ մը
կը կարգայ քունէն նոր արթնցողի մը անհաս-
տատ թափառումով՝ տգիտութեան քունէն:

Որպէս դիտողութիւն պիտի ըսենք որ թերի
մ'է հոն նկարներու ըս-
տորեւ անուանումներուն
թուականը չնշանակուիլը:
Հագուագիւտօրէն այս 120
նկարներուն մէջ կարելի է
հանդիպել թուականին և
կամ մօտաւոր դարաշրջ-
անին յիշատակութեան,
ինչ որ կարելոր է ու-
սումնասիրողին համար,
զրեթէ կենսական: Այժմ
ընթերցող ուսումնասիրո-
ղը ստիպուած է պատկերի
մը որ ժամանակի գործ
ըլլալուն համար մօտաւոր
էջերուն մէջ պրպտել և
գտնել: Օր. պատկեր 70
նշանակուած է կոպտական
հատակտոր Թ-Ժ դարու?,
մինչ պատկեր թիւ 68 և
69 որ նոյն կործառուը (սփինքս) կը ներկա-
յացնեն՝ թուական չունին: Անտարակոյս ասիկա
պակաս մ'է որ կարելի է վրիպակ նկատել, թէեւ
փափաքելի է որ նմանօրինակ աշխատութեանց
մէջ այս կէտը նկատի առնուի:



Գարեգիմ Ս. Յովսէփեան

Ներկայ հատորը երախտագիտական և եղբայ-
րական յիշատակ է հաստատու և կարապետ եպիս-
կոպոսներուն, ինչպէս նաեւ Անտոն վարդապետ
Վարդապետեանցի:

Յուսանք ուսումնասիրութեան է և Գ հատոր-
ներն ալ շուտով լոյս կը տեսնեն, որոնք պատ-
րաստ են, և տպագրութեան կը կարօտին: Հե-
ղինակը ինծի ցոյց տուաւ անոնց բնագիրները
որոնք իրապէս մեր մատենագրութեան և կրթա-
կան պատմութեան համար կարելոր և կենսական
աշխատութիւններ են:

Աւարտելէ առաջ անդրադառնանք դարձեալ
հին ցաւի մը: Այս հատորէն միայն քանի մը
օրինակ գոյութիւն ունի արտասահմանի մէջ:
Անգլիանի պատճառով մը այս կարելոր աշխա-
տութիւնը, որմէ 500 օրինակ հրատարակուած
է, ծրարուած կը մնայ Գարեգին Սրբազանի խու-
ցին մէջ. իրապէս ինքն ալ չի գիտեր ինչ ընելը,
վստահելի արուեստից սիրահար, Հայ մշակոյ-
թով զբաղող մարմին մը կը պակսի որ արտա-
սահմանի մէջ այդպիսի դիւրութիւններ ընծայէ

այդ հատորներուն վաճառման և տարածման
համար:

Հոս իմ խորին շնորհակալութիւններս պիտի
յայտնեմ ամենասիրելի գիտնական Սրբազանին
որ իր այդ թանկագին երկէն հաճեցաւ
օրինակ մը ինձ նուիրել, ինչպէս նաեւ
իր կենդանագիրը որ հոս կը հրատա-
րակենք: Յ. ՔՐԻՍՏԵԱՆ

ԳԵՐԵՉՄԱՆԱՏՈՒՆ
ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ Կ. ՊՈՂՍՈՑ
Արարի մը նախկին և արդի գերեզմանատան
վարդերուն վրայ.
Շիրիմեհուր, դամբարաններու
յիշատակագրութիւնները.
Հ. Յակոբ Ծ. Վ. Քօսեան
Գրեթ. Ուլտէն
Վիեննա, Միխիթ. տպ. 1931, էջ 272

Վերջին տարիներուս, ինչպէս լաւ
պիտի յիշեն մեր ընթերցողները, մեր
ազնիւ բարեկամներէն՝ Հնասէր (Գ.
Մանուկեան), նախկին սան Մ. Ռափ.

վարժարանի, «Բազմավէպ»ին մէջ տուաւ երկու
շարք յօդուածներ. մին «Հայ գրականութիւնը
տապանաքարերու վրայ ԺԶ-ԺԹ դար, Կ. Պո-
լիս» (1928-29), միւսը «Անհետացած հայերէն
լիս» (1929-30), միւսը «Անհետացած հայերէն
լիս» (1929-30). երկուքն ալ թէ որպէս պատմական և
1931). երկուքն ալ թէ որպէս պատմական և
յիշատակագրական հաւաքածոյ և թէ՛ որպէս
աղբիւր և նախնիութ հայ ժողովրդական գրա-
կանութեան ուսումնասիրութեան, իսկապէս հե-
տաքրքրական են և արժէքաւոր:

Եւ ահա նմանօրինակ աշխատութիւն մը՝ զոր
համեստ հատորի մը մէջ մեզի կ'ընծայէ Գեր.
Քօսեան Ծ. Վ.:

Գուցէ հանրութեան մեծամասնութեան նկա-
տողութենէն վրիպին նախորդներն, ինչպէս և
ներկայս, բայց ով որ մեր ցեղին հոգին ու
քաղաքակրթութիւնը կ'ուզէ ուսումնասիրել, մե-
ծապէս հետաքրքրական կը գտնէ:

Եւ մանաւանդ ինչքան շինիչ են արցուն-
քով սրբագործուած և խունկով օծուած այդ
պաղ քարերուն վրայ գրուած տողերը, որոնց
ողբին և հեծեծանքին մէջ կը թրթոյց հայկական
քնարի յոյսի և յարութեան հաւատքը, ցաւին
մէջ համակամ, արի և բարեգործ:

Գործը, ինչպէս հեղինակն ալ համեստօրէն
կը ծանուցանէ «Յառաջաբանին մէջ, պարզ հա-

աւարածոյ մ'է, ազնիւ դիտումով փրկելու զանոնք ժամանակին աւերիչ հարուածներէն և յարգելու ննջեցեալներու յիշատակը:

Քայց իր պատմական ու գրական արժէքներուն համար՝ պարզ հաւաքածոյի հանգամանքէն անդին կ'անցնի և զմեզ կրկնապէս երախտապարտ կ'ընէ հեղինակին:

Ան, յետ «ընդհանուր ակնարկ»ի մը, կը սկսի նկարագրին և հաւաքածոն «կաթ. Հայոց նախկին գերեզմանավայրեր»էն, ինչպէս Բանկալթիի Ազգային գերեզմանատունէն եւն. յետոյ Շիշլիի արդի ընդարձակ գերեզմանատունը՝ իր մատուռով, իր սրբանուն ճամբաներով, ընդհանուր և մասնաւոր թաղերով, բաժանումներով՝ քաղաքակիցներու, վիճակակիցներու (քահանայ, մայրապետ). հուսկ Կ. Պոլսի հայ կաթ. զանազան եկեղեցիներու մահարձաններու յիշատակագրութիւններով:

Քննադատելու համար չէ, սակայն հարկ է ըսել որ այդ հազարումէկ տապանագիրները կ'արժէր որ ուսումնասիրուէին, կամ գէթ համառոտ մեկնութիւններով և ծանօթութիւններով բացատրուէին պատմական և այլ ակնարկութիւնները որ հոն կ'ըլլուն. և որոնց մասին անշուշտ ասորոյ սերունդը աւանդական գիտութիւն մը ունի դեռ՝ որ վաղը կը կորսուի դժբախտաբար:

Օրինակի համար մեր Մխիթ. Ռեխտէն Հ. Յակոբոս Չամչեանի (պատմահօր եղբայր) տապանագիրը (Բանկալթիի Ազգ. գերեզմանատուն. էջ 44, թիւ 55) սա պատմական տողերն ալ ունի.

«... Սա հեղինակ օրագրութեան Ազգիս մերոյ Ասքանագեան Քաջ չափաբեր երկնից շարժման Տօմարագէտ ըստոյիկեան...»

և ստուգիւ Հ. Յ. Չ. եղած է հիմնադիր և առաջին հրատարակիչ մեր ազգին մէջ մեր տըպարանէն 175 տարի անդադար լոյս տեսնող Օրացոյցին. քսան տարի ինք աշխատասիրած է (1757-1777) զայն:

Ճշգրտմի կը կարօտի հոն նաեւ իր ծննդեան թուականը որ դրուած չէ. վասն զի գրուած «Ռեթուներեք ամ լիութեան» եթէ հանենք մահուան թուականէն, 1805-83 = 1722, մինչդեռ վանքիս արձանագրութեանց մէջ է 1724 Մարտ 24: (Այս մասին տես նաեւ յօդուածը և ծանօթութիւնը վեր. Հ. Եփրեմ վ. Ապրոյեանի «Մեղու» թ. 7, 8. Կ. Պոլիս, 1927): Հ. Թովմաս Պուչախճիի՝ հետ կը պակսի նաեւ Հ. Յարութիւն Մաղաքեանի (էջ 43, թիւ 54) ծննդ.

դաթիւը, որ է 1739: Իսկ մահուան թուականը 1797, Սեպտ. 28ին է մեր արձանագրութիւնը, մինչ Հ. Քօսեանի և Հ. Եփրեմ վ. ի քով Սեպտ. 17 է: Եւ այս հաշուին համեմատ՝ նա տապանագրին նշանակած 60 տարեկանին չի հասնիր:

Նոյն ոճով կոմիտաս Փէչիկեանի (ստորագրողիս ազգական) (Շիշլի) (էջ 114, թիւ 8) ծննդեան թուական դրուած է 1851 (վիճ. 1916), մինչ ծննդագրի օրինակին և արձանագրութիւնը Մուրատեան վարժարանի դիւանին մէջ կը դնէ 1849 Նոյ. 26, որ աւելի իրականն է, այնպէս որ արդէն 1861ին ան փարիզ է, Մուրատեան վարժարանի աշակերտ:

Այլուր ակնարկ կայ ժամտախտի, ինչպէս Բանկալթիի գերեզմ. թիւ 6, (էջ 17):

Ասոնք որպէս օրինակ: Հատիկ հատիկ, գուրգուրանքով դիտելով մէն մի տապանագիր, կը հանդիպիմ հոն հին օրերու ազնուական գերդաստաններու որոնց անունն և գործը այնքան մեծ է և այնքան ծանօթ. Ալաւիբերտիներ (71-2, 80), Կէօշէեաններ (73), Մ. Պէշիթաշլեան (188), Հէքիմեան (74-5), Մ. Փորթուզալ փաշա Նախարար կայսերական գանձուն, Երամ էֆ., Ազարեաններ, Սազըզեաններ (Յովհ. փաշա), Թ. Թերզեան, եւն. եւն.:

Ու չի բաւեր երկրաւոր պանդխտութիւնը և ահա հարիւրաւոր շէրիմներու տակ հայրենի հեռաւոր քաղաքներու և աւաններու անուններ. ամէնէն բազմաթիւը Բրգնիքցիներն են (153-183) որոնք պարծանքով կը յիշեն իրենց իշխանական զարմի անունը «Բնիկ Սեբաստիաններ» (176-177, թ. 71, 74). և մինչեւ անգամ հեռաւոր կովկասէն Ալաստանցիներ, հին կարնեցիներ (էջ 144, 147, 148). ո՞րքան մեղամալձ զգացում մը կու գայ համակել հոգին, մեր ցեղի տխուր ճակատագրէն, հանդիպիլ ամէն աստղի տակ թափուկոտ ու մոլորական ազգակիցներու և սիրելիներու:

Պահ մը պիտի ուզէի կանգ առնել և վերլուծել լաւագոյնները այն տապանագիրներէն, որոնք դասական շունչ և կեցուածք ունին, և տիրանոյձ քնարի սրտայոյզ թրթռացումներ. այդպիսիներէն են՝ և աւելի վտեմ և աւելի իմաստալից՝ մեր յիշեալ երեք Մխիթ. Հարց տա:

1. Յիշեալ «Մեղու»ի մէջ Պուչախճեան տպուած է և Հ. Եփրեմ վ. կը սրբազրէ զայն՝ Պուչախճեանի ինչպէս ունի և Հ. Քօսեան. սակայն մեր վանքի արձանագրութեանց մէջ է պարզապէս Հ. Թովմաս Պուչախճի.

պանագիրները (էջ 43-4, թիւ 53, 54, 55), բնական է գրաբար (1793-1805ի շրջանին), որոնք արդէն ծանօթ են և կրկին հրատարակուած:

Կը բաւականանամ նմոյշներ մը քաղել որպէս ճաշակ ժողովրդական բանաստեղծութեան: (էջ 111-112, թիւ 1)

(Շիրիմ տոհմի Մագաստարեան)

Աստ համզի
Ի գրկաց սիրոյ
Տարածամու թռուցեալ
Նդիսարէթ դուստր Աղա Միքայէլի
Ծնեալ ի Պաղտատ...
Մի՛ տրտմիր, ըզբեզ այդ պաղ քարիմ տակ
Ո՛վ սրտիս հատոր, չեմ թողուր միմակ.
Մատաղ ծաղիկներ ցանցեցի չորս դիդ,
Պատկեր վաղ հոծեալ ծաղիկ հասակիդ.
Հոս որբիկ մանկո(ւ)ճքդ և ես ծնրադիր
Որբեմք պիտի զբեզ ի քունդ ամյարիւր.
(1863-1891)

(էջ 125, թ. 22)

(Պօղոս Արսլանկիւլ Գաղատացի)

Յիշէ՛ ով անցորդ, հայր մը համզի աստ
Մի՞նչ հոգիմ թուշ լուսոյմ յԱռագաստ.
Որդիք կանգնեցիմ ի սուգ զայս կոթող.
Իրեմց հօր հոգւոյմ՝ լուակեաց աղօթող.
Վշտահար որդւոց լեր և դու կցորդ.
Աստուած ողորմի՛ ըսէ՛, ո՛վ անցորդ.
(1847-1905)

(էջ 125-6, թ. 24)

(Շիրիմ Ս. Թօփալեան տոհմին ի Բրգնիք)

Շիրմիդ վրայ սըզակիւր
Ուր հէզ լեւոն թօփալեան
Այնքան յոյսեր թաղեցիւր
Քեզ սիրողներ արդ կու լան,
Կուսածաղիկ սրբասուն
Հագիւ փթթած թոռմեցար
Չոհ երթալով ցաւերում
Որոմք բուժել սորվեցար.
Կը լսես վրադ մի գեփիւր
Լեւոն որդեակ ամըմամ
Մեր հառաչանք եմ և համբոյր
Որ փըմտուեմ քու գերեզմամ.
(1882-1904)

(էջ 129, թ. 72)

Հ. Բառնաբաս Կ. Վ. Սամանճեան (վիճ. ամաց 54. 1904)

Ամսալով, փրկիչդ իմ, պատուիրամիդ
Ըզպանդխտութիւնս յայս ցաւոց հովիտ

Չօնեցի համակ կարեկիր խնամոց
Հացազուրկ տմամկիմ, ամտերուճջ որբոց
Մոլորեալ մամկանց ցուցի զուարթ քո լոյս
Նդի մերձ մահճաց հիւանդիմ ըզլոյս.
Դու լսեցո՛ այժմիկ յունկն ծառայիդ
Նկ յօթեւանս իմ հանգիր խոնջ հոգիդ:

(էջ 177, թ. 72)

Ես Միքայէլ Վարդանեան
Բողոք ըրուայ ի Բրգնիք
Աստ ծաղկընկեց կամ մմամ
Դետակն յիմ բուն հայրեմիք.
Ծաղիկ հեշտաբոյր հեզիկ և համբոյր
Թուեալ յերկիմ գերթ սրաթէւ հրեշտակ
Էր որդեգիր հլու սիրեալ ամենէմ
Ձիմքմ յաւէտ լան որբ զտապանս կանգնեմ.

Տէր-աստուածատուրեան Սեբաստիա Բագրատունիքցի

Ո՛հ անգուլթ սուր առոյգ կեմացն
Սալով զբաւ
Նոսան ծաղիկ կարկըտահար
Թա(ր)շամեցաւ
Եթտասնամեան դեռաբողոքջ
սեւ հող մտաւ
Ծմողքմ ի սուգ, իմքմ ամնեղուկ
յերկիմք թուաւ
(1866)

(էջ 208, թիւ 7)

(Մարիամ Գաֆաֆեան. 1830-1909)

Ամէն զարում իւր վարդերէմ
Թէ շնորհէ մեզ մի փոջիկ
Պիտի փութանք գալ զարդարիլ
Քու շերիմդ սգալընիկ:

(էջ 238, թ. 4)

Գերզաստան Յակոբայ Ֆրէնկեան

Գազան մահու եկեր զՅովսէփ
Յովսէփ որդի Յակոբայ
Տացէ մմա Տէր լինիլ իշխան
Երկնաւորմ եփպտոսի
(1869-1891)

Դեռ կարելի էր նման սիրուն մահերգներ
գնել հոս. վերջինը անմահ Պէշիկթաշլեանինը
թող ըլլայ, հոգ չէ թէ արդէն ծանօթ, արժանի
չնորհալի և պաշտելի այդ հոգւոյն, յօրինուած
նոյնքան և աւելի հոգեշունչ բանաստեղծ
հանճարէ մը, իր իսկ վարժապետէն՝ Գերպ.
Եղուարդ Հիւրմիւզէ.

(էջ 188)

Աստ Պէշիկթաշլեան հանգչի Մկրտիչ,
 Ամուսն անամիտի յամուսնի յայս ի կիծ
 Միրելի ազգին, և ազգին ի սէր
 Եղեալն անձնատուր բոլորամուէր.
 Մերտ ազնւագութ և համար վրսեմ
 Գեղապարելով ի նմա ի ծառ ծեմ.
 Ի մանուկ տիոց խոհեմ և ըզգոմ՝
 Բաղաքավարեալ ի բարս և կըրօմ.
 Բերթող հոգեշարժ ի թատր և ի քմար,
 Ամբիծ յերկոսին դաշմակեալ ըզլար.
 Բառասմամեմի ելիք ըզկեցալ
 Համազգեաց բմալից ի սուզ և աւաղ,
 Նոցին շնորհապարտ սէր եւ վարկ անկեղծ,
 Կանգնէ զայս մըմա յիշատակ ամեղծ¹.

Այս երկրորդ մասը Գ. Օտեանի հոգիէն է
 բխած, հոգի այնքան պաշտումով և սիրով փա-
 րած Պէշիկթաշլեանի.

Յրոտասարսուռ մառախլապատ ի վիմէդ
 Թող շող արփի ցոլայ սիւռի յընդհանուրս.
 Աւիւն հոգուդ, ծածամչ հասեալ յարփեմույն
 Յար ցոլացիկ ի թրթռակամդ յերգս աղու.
 Բնարաց ի քմարս իւր զմշոյլ յալեաց յալիս
 Աւանդեսցէ ապագայից զամուսն քո.
 Պէշիկթաշլեան, այս քո բաժին յետ մահուդ
 Եւ այս քաղցումը խառնեալ յարտօսը մըտերմիդ.
 (Մ. 1829. վիմ. 1868)

Բախտաւոր ենք որ այս երկու գեղեցիկ տա-
 ղերուն հեղինակները ծանօթ են, թէեւ Հ. Գո-
 սեան ոչինչ նշանակած է հոս ալ: Եւ սակայն
 շատ կարեւոր էր այս պարագան՝ ամէն տեսա-
 կէտով. և դժուար էր ընտանեկան պարագա-
 ներէն տեղեկանալ շատերունը:

Հ. ԵՂԻԱ ՓԵՉԻԿԵՇԻԱՆ

1. Տապանին վրայ դրոշմուածը, այս և յաջորդ
 բերթուածը ինչպէս մէջ կը բերէ Հ. Գոսեանի բոլորու-
 վին ազաւոյ են և սխալաշատ. մենք ուղղեցինք ըստ
 բնագիրներուն:

«Le Foyer»-ի ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Երբ «Բաղաձայն»-ի այս վերջին պրակը մատուցին
 յանձնած էինք, ստացանք «Le Foyer»-ի Ապրիլի թիւը,
 որ յարգելի խմբագրութիւնը փոխանակ համատարէն
 և շնորհակալութեամբ ընդունելու մեր կատարած սրբ-
 բազրութիւնը իր մէկ միամիտ սխալանքին, որով և
 վեճեցանք ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ արգարացուցումը «Աշտիշատ»-ի
 մասին, անխոհեմութեամբ ձեռնոց կը նետէ, և անդի-
 տակօրէն՝ — «սխալը յանցանքէն մեծ» — ԱՆԲԱՐԵ-
 ԹԻՂՁ Կ'անուանէ մեզ:

Կը խոտանանք, իր փափաքին համեմատ յաջորդով
 մասնանշել իր կրկնակի սայլաքումը. և փոխանակ
 պահանջի վերստին կը խնդրենք «Le Foyer»-էն ԳԻՉ
 ՄԵ ԳԻՏՈՒԹԻՒՆ, ԳԻՉ ՄՍԼ, ՓԱՓՎԱՆԿԱՏՈՒԹԻՒՆ:

Հ. Ե. Փ

ՅԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՒԱՆԴԱՒԵՊ... ՀԱՅՎԱԿԱՆ

Իտալական «Corriere della Sera», հե-
 րու, Գեկտ. Չին, որպէս պաղեստինեան
 արձագանգ՝ հետեւեալը կը պատմէր.

«Գալիլեոյ ծովուն շուրջը պտտող ա-
 աւանդավէպներէն հատ մը կայ որ Տիբե-
 ըրազի անուան կը կցուի:

Տեղւոյն ժողովրդական աւանդութեան
 մը համեմատ հայ մը ուզեր է օգտուիլ
 անկէ՝ խաբերայ խաղ մը խաղալու քա-
 ղաքին հրեայ Բարունակեալին: Ահա այդ
 կէս սրբապիղծ ծաղրանքի պատմութիւնը:

Հրեայ շրջանակներուն մէջ տեղական
 համբաւեալ հին դաւանութեան մը համե-
 մատ՝ ընտրեալ ժողովրդէն սպասուած
 Մեսիան յանկարծակի օր մը պիտի ծա-
 գէր լճի ալիքներէն:

Քրիստոնեայ երիտասարդ մը օգտուե-
 ցաւ այս աւանդութենէն ձեռքը խնդրելու
 համար Տիբերիազի կրօնապետին՝ որ նոյն
 խնդրին համար արհամարհանքով մերժած
 էր երիտասարդը որպէս «անհաւատ շուն»:

Այն ատեն հնարք մը խորհեցաւ: Մութ
 գիշեր մը, ուրուականի պէս պարուրուած
 վերարկուի մը մէջ, նաւակով մը մօտե-
 ցաւ քաղաքին՝ զոյգ մը վառ մամբերով:
 Երբ պահապանները տեսան, ան հետեւէն
 աղաղակեց աւետելով Մեսիային գալուս-
 տը: Բարունակեալն արթնցուցին, հրեայք
 համատարած յուզում մ'ունեցան: Երբ
 խնդրեցին որ ինքզինքն որոշ բացատրէ,
 տեսիլքը յարեց. «Աստուծոյ կամքն է որ
 Յովսէփ ամուսնանայ Հոաքէլի հետ: Տարի
 մը վերջ անոնցմէ պիտի ծնի խոտացուած
 Մեսիան»: Ոչ ոք կասկածեցաւ հայտնի
 խաչագորտըրեկէն: Ամուսնութիւնը կատար-
 ուեցաւ արտակարգ շուքով: Բայց ուր
 ամիս վերջ քրիստոնեայ ամուսինն ան-
 յայտացաւ... բարբախտաբար, որովհե-
 տեւ Հոաքէլ, քիչ վերջը, փոխանակ աղբիւ-
 կալուած Մեսիային՝ աղջնակ մը ծնաւ:

Կ. Պոլիս եւ այլուր ալ ծանօթ է այս
 աւանդութիւնը Էսկիճի Գասպար անուանով
 եւ տարբեր մանրամասնութիւններով: Այս
 տարակոյս հայկական ծագում ունի այս
 վէպը, ուր, հայր ծաղրանքի կ'ենթարկէ
 հրեան՝ նշանաւոր իր վաշխառութեամբ եւ
 որուն համար իսկ ատելի:

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԱՐՔԱՅԱԶՈՒՆՆԵՐՆ

ԵՒ

ՍԱԽՈՅԻՈՅ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ Ի Ս. ՂԱԶԱՐ

ՍՊՐԻԼ 22, երեկոյեան ժամը 5 էր. կղզեկիս տաճարին զանգակը իր աղօթաւոր
 շողանջն էր արձկեր... ու երբ վանական և աշակերտ լռին սրահներէն եկեղեցի
 կ'երթային երեկոյեան ժամերգութեան, լուր տրուեցաւ թէ Պօրիս թագաւորը իր ըն-
 տանեօք վանք եկած էր:

Ուխտիս Ընդհ. Աթոռակալը, Հ. Գ. Վ. Նահապետեան (ի բացակայութեան
 Ընդհ. Աբբային) և խումբ մը հայրեր փութացինք վանքին դուռը, և յարգանքով
 ողջունեցինք Ն. Ա. Բ. Պօրիս թագաւորը, իր շնորհափայլ տիկինը Յոհաննա թա-
 գուհին, Կիւրեղ արքայեղբայրը, Եւդոքսիա և Նատէժտա իշխանուհիները՝ թագաւորին
 քոյրերը, և իտալիոյ թագաւորին փոքրագոյն դուստրը՝ իշխանուհի Մարիա որ երկու
 շաաղիւր տիկիններու հետ եկած էր քնոյրին և քրոջ ընկերելու:

Չափազանց պարզ էր անոնց տարազը, ոչ մէկ նշան արքայական և իշխանա-
 կան շուքի, ինչպէս պարզ ու շնորհալի անոնց խօսքն ու շարժումները:

Առաջնորդուեցան եկեղեցի ուր կրօնական խորին բարեպաշտութեան ցոյցէն վերջ,
 զմայլանքով դիտեցին Սաւոյիոյ տան թագուհիներու, Մարգարիտայի և Հեղինէի, թան-
 կագին նուէրները՝ զորս ուրախութեամբ իրեններուն կը ցուցնէր Յոհաննա թագու-
 հին. ժամագիրք, շարական հետաքրքրութեամբ դիտեցին ստանալով հակիրճ ծանօ-
 թութիւններ հայ եկեղեցւոյ, հայ ծէսի, հայ երգի մասին. մեծապէս գնահատեցին
 ոսկեհիւս, ոսկեման ասեղնագործ շուրջաններ, Աւետարանի և ոկույ լաթեր և թան-
 կագին դիպակներ և սարկաւազի շապիկներ, Արեւելքի մեր հայ արուեստին անզու-
 գական նմոյշներ 1750 — 1850 ի շրջանէն:

Եկեղեցիէն անցանք ճաշարան և անկից ալ թանգարան՝ ուր շատ գնահատեցին
 Այվազովսկիի նկարները, և հետաքրքրութեամբ դիտեցին Լեւոն վերջինի սուրը,
 Լորտ Պայրընի յիշատակները, Կուտինահայութեան արուեստի քանի մը թանկարժէք
 նմոյշներ, յետոյ իւր անմոռաց յիշատակ իրենց այցելութեան՝ հաճեցան արձանա-
 գրել կարգաւ իրենց վեհափառ անունները: Այդ պահուն էր որ մտերիմ և զուարթ
 խօսակցութեան մէջ Չար Պօրիս յիշեց «2 — 3 տարի առաջ բոլորովին անձանօթ Ս.
 Ղազար այցելեցի և հասարակաց անուններու հետ խառնեցի իմս ալ, խորհրդաւոր և
 քիչ ճանաչելի ձեւով, ուսկից առաջնորդ հայրը (հանգուցեալ Հ. Դանիէլ Վ. Ստե-
 փանեան, որուն մահուան լուրը մեծ ցաւ եղաւ թագաւորին) կուսեց ծածուկ անձ-
 նաւորութիւնս և շոգեմաւ մտած ատենս ըսաւ. — Բաւիկ մէջը բաւ կայ »:

Չար Պօրիս՝ ընդգծեալ բացատրութիւնը հայերէն այնպիսի շնորհալի ոճով մը
 արտասանեց՝ որ մեզի զարմանք ու զուարճութիւն պատճառեց, ինչպէս նաեւ երբեմն
 թուրքերէն բացատրութիւնները:

Գրչագրաց մատենագարանին մէջ ուսումնասէրի հետաքրքրութեամբ և զմայլան-
 ղով դիտեցին հայկական մանրանկարչութեան հնագոյն նմոյշներ Մլեքի (Ժ զար),